


աղքատ անտերունջ ծերերը վերջի օրերին խեղճութեամբ ու կարօտութեամբ ջանջընելու համար ծերանոցներ շինել տուա : ՔԱՀԱՆԱՅՔ ՔՄՈՂՁՈՒԹԵԱՆ (փրկեք տը լա միսիօն) անուամբ միաբանութիւն մի էս հաստատեց, որոյ պարտքն էր գեղացւոց ուսմունք սովորեցնել, եւ կղերիկոսարաններու մէջ ժողովրդեան ընտիր քահանաներ պատրաստել . ասոնք են Ղազարոսեանք կամ Ղազարեանք (Ղազարիսք) ըսուած կրօնաւորներն որ հիմա Արեւելք էս շատ տարածուած են, եւ փափաքելի է որ իրենց վրայ եղած ամբաստանութիւնները՝ իբրեւ հետեւողաց ճիգովիք քարոզիչներու՝ անհիմն ըլլային : Երկու հարիւր տարիիջափ է որ մեռաւ Վինկենտիոս, բայց իր բարեգործութեանց յիշատակաւր անմահ մնաց անունը, եւ ամենուն սիրելի ու յարգելի : Երանի իբնն որ իր օրինակին բազմաթիւ նախանձաւոր հետեւողներ գտնուեր են իր ազգին մէջ եւ տակաւին կրգըտնուին :

(Շարայարութիւնն յառաջիկայս :)



ՎԱՐԳՆ ԵՒ ԳԵՂԱԳՈՐԾ՝

Գարնան աղուոր մէկ օրով
Գեղագործին մէկն իր պարտեզն իջնելով՝
Հոսկեց մէկ խոտ մը կորգեր
Հոնկէ տերեւ մը կըտրեր,
Ու մախաղին մէջ կըշարեր կարգ ըստ կարգ .
Իրեն համար ջէր չոր արմատն այ անարգ :
Վարդին այ մօտ որ հասաւ
Աղուոր բացուեր էր տեսաւ .
Ծիլ ծիլ կարմիր տերեւներ
Յօղապաճոյճ տարածեր,
Օրիորդի պէս բըբբուշ
Նագեր նոտովն իւր անուշ :
Երբ դանակին շողխնը խեղճ վարդ տեսաւ
Գլուխը կըբէց, ան ըստ,
« Ի՛մ այ վախճանըս հասաւ...
Խնայէ, պարոն, խնայէ զիս
Գըբն ծաղիկ հասակիս » :
Ու մարգարտ արտասուներ
Տերեւներէն կըբափեր :
« Մի՛, մի՛ տըրտմիր, նվ գեղաշուք, ազնիւ վարդ,
Պատասխանեց իրեն մարդ .

Այս է բարեաց ճակատագիր չըգիտէս .
Ամեն լաւ բան բեզի պէս
Ուրիշներուն աղեկութեանն է համար .
Թէ որ բու կեանք չէ երկար
Բայց ուրիշին օգտին համար որ գոնէս՝
Երկարագոյն գայն կընես .
Մեկուն աջքին դէղ կըլլաս,
Միւսում անոյշ իւղովըղ սիրտ կըբանաս .
Տերեւներովդ այ փափկիկ
Կըլլաս դու դէղ ու քաղցրահամ ուտելիք : »
Վարդին բախտէն սովբեցեր
Ով որ ազգին կամ բնկերաց օգուտ կընէր .
Զն՛ն ըլլայու ծըներ էր ...
Բայց նվ ջուգեր բողուլ վարդին պէս անուշ
Անուն մը հոս ու յիշատակ քաղցրայուշ :

Աստուած մարդուս սիրտը ստեղծած ատեն
մէջը նախ բարութիւնը զրեր է իբրեւ սեպհական
կնիք իւր աստուածային բնութեանը, եւ իբրեւ
նշան բարերար աշոյն յորմէ ելանք :

ՊՈՍԻԿԷ.

ԾԱՂԻԿ ԵՒ ԱՄՊ.

« Սակաւիկ մի ջուր տուր ինձ, ամպ գեղեցիկ .
« Ծարաւի եմ, ասեր տըծոյնըն ծաղիկ
« Յերագընբաց ամպն անցաւոր ընդ երէր,
« Որ հեզ ծաղիկն ունկըն բանից ոչ զընէր .
« Սակաւիկ մի ջըրիկ ինձ տուր, ամպըղ վես,
« Զի է բէ կեանս ինձ յանցանելըդ բաշխես,
« Եւ բազմօրեայ իսկ ոչ ունիմ էս կեցցաղ .
« Հնայա ի գլուխ իմ հեղ ի ջրոյդ խուն ինչ շաղ,
« Ապա գմըրրիկդ անեղասաստ տար ի բաց
« Եւ ըզլանքիս, ուր յըղիցէ զբեզ Աստուած ... »
Այ կարճեցաւ ընդ երեկոյս ծաղիկն վիշտ .
Կայտասուն այգուն բաժակ ջեւտ. ջըրոյ շիք :
Մի՛, ընջաւտք, անագորոյն
Նըմանիցէր գոռոզ ամպոյն,
Տուք, տուք որում ըզմէնն առ. ձեզ կարկառէ .
Տերկինս մըտից ողորմութիւն պատճառ է :

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԱԼՍԵԱՆ

Աշակ. հայկազեան ազգային վարժարանին :

